

Թարգմանչի մը սկզբունքը պէտք է լլայց
բացատրի ու որիշ լեզուի մը մասնայատ-
կութիւնները այնպէս մը որ իրենին պատ-
շաճեցուցած լլայց։ Այս կառունիքն համա-
ձայն, աւելի իմաստը կուտար քան թէ
երրայեցերէնի բառերը։ և հոգը ունէր եր-
րայտկան Աստուածաշունչի զաղափարնե-
րուն տալ ձեւ մը ոչ միայն յստակ այլ նաև
գեղագիտական։ Այս նպատակիվ երրայտ-
կան նախագասութեանց համակարգու-
թիւնը կանոնադրութափն կը փոխանակէ
գեղեցիկ պարրերութիւններով, իս բա-
ցատրութիւնները կը զանազանին հոն խոկ
ուր երրայեցերէնը կը պահէր միենայն բա-
ռերը, ան կը համաստէր նախադպուռ-
թիւնները, զանց կ'ընէր գրկնութիւնները,
մինչ միւս կոզմէն, կարեոր նկատուած
առաջնամեջ մեջ ունենալու։

Ասոնք են այն սկզբունքները որոնց
համաձայն, Յերանիմոս աշխատած է իրա-
կանացնել ճիշդ, յստակ և գեղեցիկ թարգ-
մանութիւն մը: Եթէ հաստատապէս անոնց
հետած ըլլար՝ պիտի ունենար կատարե-
լապէս կատարեալ բնագիր մը: Դժբաղ-
դաբար յաճախ անօնց անհաւատարիմ
գանուած է: Գլխաւոր պատճառը ան է որ
շատ յարգ կ'ընծայէր այն աւանդական
ձևերուն զոր Հին Կատկարանի գտղափար-
ները ընդունած էին հին թարգմանութեանց
մէջ: Այսպէս էր որ աւելի ուամկան լո-
տիներէն կը զործածէր քան թէ դուսա-
կան լատիներէնը: Իր բնագրին մէջ կը
պահէ ընթացիկ բնագրին բացարութիւնները
և նախաղաւութիւնները. թէպէտե
սիլա ճանչցած էր զանոնք: Այդ պատ-
ճառուած շատ երբայրանութիւններ և քանիի
մը հերինարանութիւններ սպարզած են:

Երբեմն ալ, ճշդութեան այս սկզբունքով՝ առանց ստիպուած ըլլալու, կը թարգմանէ խիստ տառացի եղանակաւ մը, այնպէս որ շատ հատուածներ անհասկնալի կը դառնան։ Երբեմն ալ, ընդհակառակն, յստակութեան և գիշեցկութեան պէտք չտեսնուած ժամանակ, խիստ ազատ եղանակաւ մը կը թարգմանէ։

Վերջապէս նըրեմն ալ բնազիրը կը
փոխէ իր հրէյա վարպետնիրուն խիստ
դիւրութեամբ ընդունուած ուստիրիական
աւանդութեանց ազգիցութեան առակ, կամ
հօն կը ներմուծէ իր աստուածասանա-

կան յատուկ գ ազդաքարները : Այս վերջին
ուղղութիւնը կը հաստատուի մանաւանդ
միսիայութեան նիւթին մէջ ուր ան պա-
տասխանատու է շշտած լլլայուն, եթէ ոչ
հնարած, քանի մը հատուածներու միսիա-
կան իմաստը :

Անկատարեկութեան այս գանազան աղքիւներուն պէտք է սաւելցնել այն աճապարանքը որով իր բազմադիմի զրադումներով հանդերձ Յերօնիմոս կատարած է իր թարգմանութիւնը, զոնէ քանի մը զիրքիրուն։ Այսպէս է որ թարգմանած է Տոփրիթը մէկ օրուան մէջ և Յուղիթը մէկ գիշեառան մէջ։ Երբ հրէայ մը բարձր ճայնու իրենն կը թարգմանէր այս երկու գիրքիրուն բնագիրը երբայցիկնի, ան անմիջապէս լատիներէն զայն կը զրուացարէր։ Անօր համար այս գրքիրուն թարգմանութիւնը իր գործին ամենէն աշատն է։

Նոյնպէս ան երկք օրուան մէջ թարգ-
մանած է Առակները, ժողովողը և Երգ
երգացը, ինչ որ արգելիք մը չէ եղած այս
երկք գրուածները յարաբերութար կատար-
եալ զործ մը բնիւթա:

Յերանիմոս յետոյ իր շատ մը թերին սրբագրած է իր մեկնութիւններուն մէջ :

ՄԿՐՏԻՉ ԵՊԱ. ԱՂԱԽՆՈՒՆԻ

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԵՎԱՆ

Երկ մարդ, իր բովանդակ հաստիկութեան հասած վիճակով, կենացինեւուն առաջինն է, վեցրին և անոնց՝ երր կ'ապրի առանց արյաւորքեան։ Զեայ, արյաւե, առելի ճիշդաղային բան մը բան զինեազ անարյաւորքինը։ Բայց մարդը ընութեան ընթացած է իմաստորեան և առաջինորեան զենքերը, զորս պարս զործածել առելի իր յորի կիրեան որուն։ Առանց առաջինորեան, առենքն զրծենաց ու պարզ կամ է իմբը, որ խոզի և առավամբ անահական բռնւմներին զամ ու-
ժի բան մը տան։